

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ.

—
—
—

Ո՞վ էր այն ուղտապան
Որ գարձաւ աւազակ,
Եւ ապա մեծ իշխան
Աշխարհի ընդարձակ.
Իւր տիրոջը ծառայ
Ինքըզինք անուանեց,
Եւ զաթոռըն նորա
Բըռնաբար ժառանդեց.
Բայց եւ իւր ծառաներ
Զարացան գէմ չարին,
Վերջապէս մէկ գիշեր
Բըռնութեան վերջ արին:

—
—
—

ՄԱՅԻՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԻՆ ԼՈՒԺՈՒՄԸ.

Միլտոն անգլիացի բանաստեղծին Դրախտ կորուսեալ անունով վսեմ ու չքնաղ գրուածքը : Նոյն բանաստեղծը ունի նաեւ Դրախտ գտեալ անունով բանաստեղծութիւն մը՝ իբրեւ առաջնոյն շարունակութիւն, բայց քան զայն շատ վար ու պակասաւոր : Առաջինը շատ լեզու թարգմանուած ու ամէն տեղ հռչակուած է, եւ վենետիկյ Միլիթարեանք երկու տեսակ հայերէն թարգմանութիւնը հրատարակեցին . մէկը արձակ, միւսը ոտանաւոր : Դրախտ կորուսեալ բանաստեղծութեան մէջ այնպիսի կտորներ կան որ եկեղեցւոյ ընդհանուր վարդապետութեան հակառակ կելնեն, կամ գէթ հռովմէականաց այնպէս երեւցած են, ուստի եւ չռովմ դատապարտ եւ արգելեալ գրոց կարգը գրած է զայն :

—
—
—

Տարւոյս Օրացուցին մէջ դրուած Օգոստոսի Հանելուկն է ԺԱՄԱՅՈՑՑ :

Վերադիտող ամսագրոյս, ԳԱՅ. Գ. ԱՅԱՎԵԱՆ :